

## Վ. Ա. Ր Դ Ա Ն Ի Ս Ե Ր Տ Ը Լ<sup>(\*)</sup>

Դ.

Լուսաբաց էր,  
Հորիզոննեն կարմիր մը լայն  
Կը փըշըուէր ու կ'իյնար վար.  
Հովն էր հանգչած արիւնին վերջ.  
Գետի ափին բաջեր հազար,  
Կը ննչէին անգերեզման :

Յօդն առտըւան, արցունիք, արցունիք,  
Կը դալկանար, սարսունին դէմ այդ բարացած.  
Երկիրն հայոց աչ էր սառած :

Հոն են բոլոր, հիւսուած իրար,  
Դաւսին վըրայ հայրենական .  
Մահուան մէջն իսկ դեռ անբաժան :  
Սուրենն իրենց արեւին մէջ,  
Փայլակնացայս,  
Ծիծաղ մ'ինչպէս սառ ու անգուք :

Մուր շեղին դէմ մարմիններուն,  
Հազար վէրբով  
Ինկած է բաջն Աւարայրին,  
Լեռ մը ինչպէս լեռներուն բով,  
Ակռաններուն մէջ բըռնած դեռ  
Նետն ոսդին :  
Սաղաւարտն իր նետուած հեռուն,  
Կըսոր կըսոր դէզն ու աւսէն,  
Մաղ է դարձեր մահուան պարխայ  
Վահանն իր ձոյլ.  
Արիւնաներկ բայց կը մընայ  
Դեռ իր ափին, բաղաննազին,  
Սուրն անխորտակ մեր պատմութեան :

(\*) Մաս մը Աւարայրի ներսին նույրուած ընդարձակ ներուածէն :

Կ'իջնէ երկինքն անոնց վրայ  
Առանց ամպի ու գորովի:  
Դետէն անդին խուլ ձայներով  
Շընազայլեր ու բուենին:  
Ու անոնց հետ սարսափը մուր,  
Ենթինքն հիւսած լայն ըըսուկին  
Դետին Տղմուտ,  
Որ զերք վիւսապ, օղակ, օղակ,  
Ենթին իր վրայ կը բաւալի,  
Հսես փախուտ մ'ըլլար անհուն:

Խորքին վրայ հորիզոնին,  
Թևեր մըրին,  
Տարմն է մըռայլ բոչուններուն,  
Որոնք կուզան բաժին առնել  
Խրախնանին այդ արիւնուն:

\*

Բայց ո՞վ հըրաց, երկիններու խորութենէն  
Կ'իջնէ յանկարծ արծիւ մ'հօր,  
Երազ մ'ինչպէս լուսացնոր,  
Մազիլներովն իր պողպատէ,  
Ապօպէլու սիրսն հերոսին  
Ու ասելու ծոցը լեռան  
Հայրենական,  
Ուր կըսպասեն հազար ամէ մինչ հազար ամ  
Ցեղին անմեռ քաջերը մեր:

Շընազայլերն կըրնան խըմել արիւնն անոր,  
Սիրտը որուն արիւնքողոք վլրէծի ձայն  
Կը հանգչի հոն՝  
Խորն ընդերքին մեր սուրբ լեռան,  
Իրեւ կըսակ յաւերժական:  
Այսպէս կ'ըսէ զրոյցն անսուտ,  
Եւ անանուն,  
Մեր պատմութեան:

Ս.մէն անգամ երբ մըքազնի  
 Պայծառ կամարն մեր աշխարհին ,  
 Ս.նօրէններն երբ զան պըղծել  
 Սըրբարաններն հայրենաւանդ ,  
 Կամ երբ ծըլին որոմ , զըժնիկ ,  
 Ա.րտերուն մէջ մեր հոգիին ,  
 Համայնական ցաւն ահաւոր ,  
 Մեզի բաժնող մեզ կործանող ,  
 Մասիս լերան բարձունքներուն ,  
 Կը սաւառնի վարազաքեւ  
 Թըռչուն մը սեւ ,  
 Եր կըսուցին զան մը ինչպէս ,  
 Սիրսն ներոսին , աստեղաձեւ :  
 Պողոսայէն արիւններուն  
 Ս.նոր լոյսին միւս կը նային  
 Ա.չերն անոււ մեր զարմերուն ,  
 Զվախնալու փորորիկէն ու զուպարէն ,  
 Ա.ճխարհային յոյզերուն խուժ ,  
 Մընալ յառած լոյս պատզամին ,  
 Յաւերժափառ ,  
 Որ կ'արձակուի անհուն լերան  
 Բարձունքներէն ,  
 Հազար ամէ մինչ հազար ամ :

ԵԳԻՎ.Ա.ՐԴ.

